

քիչ սենե մուհաֆիզը սընքիւրընտա
խառնեթ էթմէք իւզըն երմի պեր
սենե խառնեթէ մէհպուր օլարագ
տէօրթ երիզ սէքսէն պին նէֆէրէ
պալիզ օլուր :

Մա մաֆիլէ տէվէթի Ալիէնին
գուվէյի ճէնուտիյէնէ հալը հազըրը
Գըրըմ մուհաբէպէսինտէքի հալինտէն
պին գաթ իլէրի տիր :

Հէլէ Պօնա սիբաշիլէրի վէ Ար-
նափուտ պաշը պօզուգ տիլալէրէրի
վէ էյալաթը միւմթագէ ասքէրի տա-
լի զամմ իտիլի իսէ, տէվէթի Ալի-
յէնին իծապաթը զէման կէօրէ թէզ-
եիտի գուվէյի ճէնուտիյէ վէ իման-
գիմի ահվալը առքէրիյէ տիրիզի
հիմմէթ պօլլուրմաալը վէ իսլաֆնա
ղապթէյի իսաա օլաճադ պիր հալաէ
օլաուղու անլալըր :

(Վ.Գ.Բ.)

ՀԷՐՍԷՔ ՄԵՍԷԼԻՍԻ

ԲԷՍՄԻ

Մագամը մապի սէտարէթիւզմա-
յէ ֆիլ 30 աղօթօս սէնէ 73 թարի-
խիլէ միւլէրէթիւն Մօսթարտա տէվ-
էթիլ Տէրվիլ բաշա հազրէթէրէն
տէն վարիտ օլարագ, կէլէն չարչա-
պա կիւնիւ թիւրքէ զազէթալար իլէ
իլան օլունան թէլէկրաֆնամէտէ Պէհ-
քէ սանճաղընտա վագը Գօսթանիյա
վէ Տուպիչա վէ Նէվին թարաֆիլ-
ընտա զուհուր էթմիլ օլան էշգըյա,
սէվգ իտիլէն էֆրատը զապթիյէ վէ
րէտիֆէնին հարաքեաթը շէնյանէ-
լէրնէ թապալէրի մուգալէմէթ օ-
լամպարագ, միւնհէլիմ վէ բէրիյան
օլաուղլարը հալաէ, Ալթիթիա հու-
տուտունա հիյնի ֆիլրալէրիտէ, ահ-
քեամը ուհուտիյէ մուհալինէ սի-
տուտունա չիլիք-իւլ լաւաթիլը
մուհարէր օլուպ, չու իսլաթէնին րէ-
վիլինէ նաղարէն, կիւյա Ալթիթիա
տէվէթի մէմուրիյի մահալիյէսի
թարաֆիլարընտան ֆիլրալէրին սի-
լաշարը ետալէրինտէն ախլ օլունմա-
աղը վէ քէնալիլէրի տալի իսի հու-
տուտունա իլէրի գապուլ օլունմաաղ-
լարը անլալընտա օլուպ, հալ
պու քի իւսաթը մէրգումէնին սէր-
հիւտէ ֆիլրալէրինտէ, Ալթիթիա
տէվէթի ֆէլիթիսի մէմուրիյի մա-
հալիյէսի հուգուգու հէմմիլարիյէ
րիսլէթէն մէրգումալըն սիլաշարը-
նը ետալէրինտէն ախլ իլէ քէնալիլ-
լինի թէվիլի կիլէտիլէրի մուսա-
լարէն իտիլիլ թահիլգաթտան միւս
թէպան օլունալա իլանը քէյֆիլէթէ
իսլիլտար գըլընտը :

Փիլ Է շապան սէնէ ԳԳ վէ ֆիլ
ԳԳ աղօթօս սէնէ ԳԳ :

ԲԷՍՄԻ

Ալաֆրանիկ շէրի իլուլուն իպ-
թիտարնա գատար Պուպը Ալիյէ վա-
րիտ օլան թահիլրաթ մապլէրինէ
նաղարէն, Ալթիթիա տէվէթի ֆէ-
լիմէսի թօրաղընտ իլիլիսա էթմէ-
միլ օլան պիլ ճիւմէ իւսաթ Պանիւ-
լուգա միւլէթարըրիլ նէգալին տէ-
լալէթէ արղը միւլթալաթ էթմիլ-
լէր տիր : Շու հալէ նաղարէն Պօնա
ղըթաթ սուլ ռ ասալիլ հալինտէ
ատա օլունապիլիլ : Պօնաաա ելէնի
տէն պաղը մուհարէպէլէր վուգու
պուլտուղունա ապիլ օլան իլիպա-
թըն սըհհէթի թէպէյիլէն էթմէմիլ
տիր : Տիլիլ թարաֆիտան տալի լօ-
պինէտէն կէլէն պին նէֆէր ասալիլի

շահանէնին թրէպին շէրինէ թիւ-
ֆէնը բաթլամաղաղըն տալիլ օլ-
տուգլարը գարինի մէրթէպէյի սիւ-
պուլտուր : իւսաթըն Ալթիթիա
թօրաղընա իլիլիսալարը նիհալէթ
պուլմուշ տուր :

Փիլ Է շապան սէնէ ԳԳ վէ
ԳԳ աղօթօս սէնէ ԳԳ :

ԲԷՍՄԻ

Փիլ 31 աղօթօս սէնէ 91 թարիլիլ
թուա վիլալէթիլտէն մագալի ալիլի Սէ-
տարէթիլիւզմայէ թաղիթի գըրնան թէլէկ-
րաֆնա սուրէթի տիր :

Վիսին վէ Նիլ վէ Սօֆիա միւ-
լթէպարըրիլըրալընտան ալընրալա-
րընք թօլթա իլէ սուրէթէրինին
թաղաթիմ մուգարէր օլան թէլէկ-
րաֆնալէր մապլէրինէ նաղարէն,
Սըրպըլար Վիսին վէ Նիլ մէվգիլէ-
րինտէ թէհաշիւս իտէճէք ճէնու-
տու ճէնալը միւլիլ քեանէնին բէլ տէր
բէյ վիլուտինի իսապէր ալմալարը իւ-
զէրինէ, էվիլէնէ հուտուտ պօլլունա
թօրալըր օլաուղլարը ասքէրէ էշ-
լաալը միւսալէհալը կէրի ալընրալա-
լաալը վէ լէլ համա վիլալէթիլ
հէր թարաֆնաաա ապիլիլ պէր քէմալ
օլուպ, Սըրպիլթանտան պէրալէ կէ-
տիլէրի մուգաթտէմա իսապէր ալընա
էլիսաթըն հիւ պիր թարաֆիտա պաշ
կէտաթէրմէմիլ օլաուղլարը անլալը-
մաղլա, մալիւմաթ օլմաղ իւզըն արղ
օլունուր, ֆէրման :

ԲԷՍՄԻ

Վիլէնա սէֆաթէթի սէնիլէթիտէն ֆի-
1 իլու 1873 թարիլիլ իսարիլիլ նէգա-
լէթի ճէլիլէսին քէլիտէ օլունան թէլէկ-
րաֆնամէնին թէլիլիլ տիր :

Աղօթօս 30 թարիլիլ վիլէնա
ղաղէթալարըն իլան էթմիլ օլաու-
ղա թէլէկրաֆնամէլիլտէ պէլան օ-
կէնի բաղարը էշգըյանըն իհրաղ էթ-
միլ օլաուղու հապաթիլին պիւսալ
ու հասա օլաուղու արղ օլունուր :

Սթանաարտ զաղէթալարըն վի-
էնա մուսալիլիլ ավիտէթի թէլէկ-
րաֆ քէլիտէ կիլէմիլ տիր :

Տէվէթի Ալիյէ թարաթիլիլ
նընտա զուհուր կէլէն իսեան ասա-
քիլիլ շահանէնին մահիլրաթէ վուգու
պուլան մանօլլարըն սպէսինտէ ի-
ղալէ օլունմաալ տուր : Օղոստուն 23
ինճի կիւնիւ Վիլիլաաա գարիլիլ իւ-
լամ էհալիլիլ իլէ Սըրպ կէմիլիլիւ-
լէրի պէլիլիլտէ պէլիլիլ պիր միւսա-
տէմէ վուգու պուլմուշ տուր : Ալթ-
լան թօր վէ թիւֆէնիլէրին սէիլ ու-
ղաղտան իշիտիլիլ Սըրպըլարըն միւն
հէլիլմօլաուղու անլալըլըյօր : Հօճա
պէլիլտէն կէլմէքտէ օլան պիր չօգ կէ-
նիլիլիլ օղոստուն 24 իւնճիւ
կիւնիւ Պէլիլաաա վիտուլ պուլմուշ
լար տուր : Ալիլաաա եիւլ գատար
շալիլաա պիր պէլիլիլ թէլէլիլ էտէ-
ճէլիլիլ տիր : Սըրպըլթօրաա եիւլ գա-
տար ֆուլիլիլիլ գապթ վէ միւսա-
տէրէ իտիլիլ :

Սթանաարտ զաղէթալարը վիլէն-
ա մուսալիլիլտէն 26 թարիլիլիլ ա-
լիլտէթի հապաթիլիլ ալը էթմիլ տիր :
Ալթիթիա հարալիլ նաղըրը շիւ-
տի Գատիլիլ լապթօլա վէ իսիլաա-
աա պուլունան իլիլթօթմէ պէլիլիլ-
լէրինէ վիլէնաալ կէլմէքտէն սարֆը
նաղար կիլէմէլէրինէ էմի իլթա կիլէմիլ
տիր : իսէն Շիլթաթն իլիլ ալըլ իլիլ
տէ միւսաթաֆըր առքէրինին Պօնա
հուտուտունա կիլմէլէրինէ տալիլ
վէրիլէն էմի կէրիլէ ալընրալ, եալը-

նըլ պիր թապուր սիվարի հուտու-
տու մուհաֆաշալա մէմուր օլաուր : Հէր
պիր թապուրուն պին նէֆէրտէն միւ-
րէքքէպ օլան օն ալթըր րէտիլ թա-
պուրու Պօնաաա թէճէմիլիլ վէ թէ-
հաշիւս կիլէտի :

Օսմանլար Սթօլալ վէ թրէպին
արաթընտա վագը Օպին շէրինի մու-
հիմմաթ իլէ սօլաուրաալար : Նիլիլիլ
ասիլիլ թարաֆնաաա մուհաթէր օ-
լունմաալ, Հէրաէք միւլթէլէրինին
միլգաթարը 4820 շախաա պալիլ օլմուշ
տուր :

Տէպա զաղէթալար մէսէլէյի հա-
զըրէ հաղգընտա պէր վէճհի աթիլիլ
եաղըյօր :

Բուսիա, տէվէթիլէրին տիր-
մալթա օլան հարաքէթէլիլիլ վէ մէ-
սալիլիլ Օսմանիլէտէ օլան միւլթէլիլ
գէն միւսաթիլէլիլիլ միւսալիլտա պու-
լունմաալ, վէ իսեանա գաթման մու-
ալմէնիլիլ առքէրիլէ էթմէք արղու-
սինտէ տէլիլ տիր : Գաղաթ աթիլիլիլ
սիլաաա տալիլաաալարըն հիտէտար
օլան իլթիլիլիլալարըն թէլիլիլիլիլ ի-
չիւն քէնալիլիլ էվրօրա թարաֆնա-
տան մուսալիլիլիլ մանէվիլիլ իտիլիլ-
սինի էվրօրաաա թալէպ կիլէր :

Բուսիաաա իլթիլիլաալ կիլէտիլիլ
մէպէք, հէր քէսէ թէլէմիլաթ պաթ-
կիլէմիլ տիր : Գօնիլ Միտրալիլիլ
բրէնա Միլան իլէ էթիլիլ մուսալիլ-
րէ ճիւմէլիլ մալիլմիւ տիր : Բէթ-
րէպուրիլ գապիլիլթօրա, բրէնա միւ-
շարիլիլիլ պու միւսալ իւզէրէ իտա-
լիլ իսան կիլէմիլ տիր : Բրէնա Մի-
լան Գըրըմաա իսիլթաթիլ իլէ միւ-
լաալ իլէմէլիլիլ թէլիլիլիլ կիլէմիլ
իտիլ : իսիլթաթիլ բրէնա ճէնապէն
«Հէր կէմիլ միւլթէլիլիլ ֆալիլաթ
հաալ էթմէք- ֆաղաթ Սըրպիլթան
սիւլթիլիլիլտէ պուլունաա վէ վու-
գուտաթ միւսաթիլիլ էթմէլիլիլ : Է-
օլ վագըրթ եալընըր գալաճաղ վէ
պիլապիլիլ իւն քէնալ գուվէթիլիլ
մէրպուլթ պուլունաճաղ տուր » տէ-
յու պէլան էթմիլ տիր : Պունան ի-
չիւն հէր նէ գատար Սըրպըլարըն
աղրաղը միլիլիլիլ վաթ իսէ տէ,
էօյիլ նէթիլիլ քէնալիլիլիլ գաթար-
լը օլաճաղ վագաալա թէլէպալիլիլ կի-
լէմէլիլիլ միւլթիլիլ տիր : Էվրօրա
միւլթիլիլիլ հարէքթիլ իտէր իսէ,
պուլիլան սուհուլէթիլ իսիլթաթիլիլ
օլապիլիլիլ :

Տէյիլ Նիլիլա զաղէթալարըն
վիլէնա մուսալիլիլ ավիտէթի թէլ-
էլիլաթը նէլը էթմիլ տիր :

Տալմաթիլ վէ Պօնա հուտուտու-
իւզէրինէ եիլիլիլ մէյէ հազըր պու-
լունմաալարը իչիւն Ալթիթիա իլիլ ա-
լալընա վէլիլիլ էմի կէրիլէ ալընտը :
Ալթիթիա արաղիլիլիլ իլթիլիլ իտէն
Պօնա ֆիլրալիլիլիլ իլիլտէ իւ-
հիլ վէ բահիլիլիլ վաթ տուր : Սալա
նէհիլիլիլ իսիլիլիլ վէ կէլիլիլիլ
տէվէթի Ալիյէ վէ Ալթիթիա թարա-
ֆնաաա մուհաֆաշաա գըլընտա
տուր : Իսաթ վէ իլիլթիլիլիլ Պօնա
քէլիլիլիլ ասիլիլիլիլ վէ սարիլիլիլ
ղաաղ օլունմաալ իչիւն մուհաֆաա
օլունմաալ տուր :

Քալիլա զաղէթալար, Պէրլին
մուսալիլիլիլ ավիտէթի թէլէկրա-
ֆը ալը կիլէմիլ տիր :

Տէվէթիլ քէնալիլ գօնաթօլալար-
նըն վէսաթիլիլ էսնաթընտա, տէվէթ-
իլիլ Ալիյէ մուսաթէմալը թաթիլիլ
էթմէք հաղգընտա Պապը Ալիտէն էթ-
միլիլիլ թալէպէ մուսալիլիլ ճէվաալ
ալիլ կիլէմէլիլիլ : Գօնաթօլալարըն մէ-
մուրիլիլիլ, էվրօրաաա, ասալիլիլ
իլգաալընա զալէթ արղուսի պուլուն

տուլունա, վէ լալիլ Տէրաաաթէթէ
տալիլ սաաղաթն վէ տալիլաա մաա-
լահաթն թէլիլիլ օլունմաալարը թալ-
սիլէ կիլէմէք արղուլիլիլ պուլունաա
ղունաա ասիլիլիլ թէլէմիլ կիլէմէք տիր-
իլիլ պու թէլիլիլիլ իլիլաա օլունաա
իսէ, Տալմաթիլաա պիր օլաուր հա-
զըր պուլունաալարընտա օլան Ա-
վիթիլիլ, քէնալիլ հիւսնիլ վէսաթիլ-
թըն թէլիլիլ էթմէք իլթիլաալըն-
աա պուլունաաաղ տուր :

Հէրաէք միւսաթիլիլիլ, թէլէ-
միլաթ մուգալէլաթըն իմալալաա
տէվէթիլիլիլ պիրիլիլ պուլունաա ի-
լալիլաա հաղգընտա նաալիլիլ սէօլ
սէօլիլիլ տիր : Իլթիլ Բօմաաա թալ-
օլունաա իլթիլիլ զաղէթալար պու մէ-
սէլիլտէ իլթիլիլիլ նէ էֆրէաաաա
պուլունաալունա կիլաա էալիլիլ :

Հէրաէք իլթիլիլ արաալընտա ի-
լալիլաա զաղիլիլիլ ալիլաաաա օլան
իլթիլիլաա պիլ թիւն զալիլիլիլ սուլ-
ու ասալիլիլ իլգաա իսաաաաա տուր :
Պու ճիլիլիլ իլթիլիլ հէր վաղըթ
մուհաթիլաա սաաղգ օլաուղունաա
պիր մուհարէլիլիլ ումուլիլ վու-
գուլիլաա իլթիլիլաաա սալ իտէլիլիլ
հէր վագըրթ միւլթիլիլիլ պուլունա-
ճաղ տուր : Շիլալիլիլ իլթիլիլաա, ալ-
լէթիլ Ալիյէնին էհալիլիլ իլթիլիլիլ
իլիլիլ իսաաաա հալիլիլ արղու էտէր :
Իսաա իլթիլիլիլաալարըն իլթիլաա հալիլ-
նի թէլէթիլ թէլէթիլ իլիլաա հէր նէ ի-
տիլիլ իսէ, իլթիլիլաա անա մուսալ-
նէթ կիլէմիլ իս հաղըր տուր : Էլիլ ի-
լալիլաա պէլիլիլ տաղաաալաա կիլիլիլ
թար օլունաաա, իլթիլիլաալար տը-
ղալիլիլ իլթիլիլաալարը կէթիլիլ իսէ,
իլթիլիլաա տալիլ բէք մէմուլ օլունաա
տուր : Շիլթիլիլ վուգուաթ իլթիլիլ
գաթ օլունմաալ տուր : Տէվէթիլիլ ա-
պլ իլթիլաաաա ասալիլ օլաուղունաա
էթիլ պաթիլիլ իլթիլաալարընա իլթիլ
«Հէր կէլիլիլ օլաուղունաա իլթիլիլ
տիր :

Սըրպ պէլիլ թարաֆնաաա իւ-
սիլ իլթիլաթիլ իլթիլիլ կէթիլիլ
թիլիլ բօլիլիլաալիլաաաաաաաա պիր
գաթ իլէ իլթիլաթիլ օլունաա միւլաալիլ
լարընտա, իլթիլաթիլ հաղըրէթիլ
«Բրէնա Միլան հաղըրտա հիւսնիլ
թէլիլիլ ճիւմէլիլ տէրքեար իսէ տէ,
Հէրաէք էպալիլ իլթիլիլաա մուսա-
վէնիլ էթիլիլիլ կէթիլիլաա տու-
րէթիլ շէտիլիլ թալիլիլ իտէրիլիլ
Շալաա Սըրպ իսաթիլիլ տէվէթիլ Ա-
լիյէնին տալիլիլ մէսէլիլիլիլ միւ-
տալիլիլ գալըրաաղը հալաթ, վու-
գու պուլունաա նէթիլիլիլ մէսա-
լիլիլիլ բէք աղըր օլունաա տուր :

Պու պապիլ իւսիլաա տէվէթիլ
իլէ տիլիլ մուաղաաալիլ սալիլիլ
պէլիլիլտէ իլթիլիլիլ հաալ օլունա
վէ ասալիլիլ հէր հալաթ իլգաալ
միւլթիլիլիլ իլթիլիլիլ իլթիլիլիլ
լունմաաա տուր : Պունմաալ պէրապէր
Բուսիա տէվէթիլ իլգա օլունաա աաա-
նաա վէ շարթիլաալիլ մուսաթըր
պաթիլիլ իլէ եալիլաա սալիլիլ իլթիլ
թարալ իլթիլ իտէրիլ, էվրօրա է-
հալիլիլ թէլիլաալար իլթիլաալիլ իս-
լէ կէթիլիլ պիլ ճիւմէ վուգուաթ
տէլիլ վէ մէնի կիլէմէք արղուսին
տէ տիր » տէմիլ :

ՄԻԻԹԷՆԵՎԻՅԷ


Մապէլիլ հիւսնիլ պուլ քեա-
թիլիլ ութիլիլ պէլ էֆէնաթ
հաղըրէթիլիլ, տիլիլիլ կիւն սաալ

(St 4-7)

ՊՕՂԱԶ ԻԶԻՆԷ ԻՇԼԷՑԷՆ ՎԱՐՕՐԼԱՐԸՆ ՎԱԳԹԸ ՀԱՐԱՐԷԹԼԷՐԻ

2 — Իւսիկու. Գառգ. Պէյլէր. Չէնիք. Վանիք. Գաստիր.
Ա. Հիւ. Գանդըր. Բաշա. Պէյզօզ. (Ճումայարտան մատապ) :
Կողմ դրելու ուղղությամբ Պէյջի բոթերէն չդաճագ
2 43 Գառգ. Պէյլէր. Չէնիք. Վանիք Արտան ճումայարտ.
Արտամպութեային նո գրամայարդ. 3-45 զալ
ցըպ Ա. Հիւ. Գանդը. Բաշա Պէյզօզ չըրտալը,
9 — Գոս վիւռն. Պէյլէր. Չէնիքէլ. Վանի. Կաստիրլի. Ա.
Հիւ. Գանդըմ. Բաշա. Պէյզօզ. Պէյջի բոթեր.
(Ճումայարդ տտախ 8-45 տէ Պէյջի բոթերէ
ն ուղամայարդ Մէչար պու ճումա կիւսենէք.)
40 — Գառգ. Պէյլէր. Չէնիքէլ. Վանի. Ա. Հիւ. Գանդը.
Բաշապալդէ. Պէյզօզ. Թարապ. Պէյջի բոթեր.
(Ճումայարդ տտախ 40-45 տէ զալըպ Բ. Բաշա
մահալլէսինէ տտախ ուղորտալը)
40 33 Վանի. Կաստիր. Ա. Հիւ. Գանդը. Չուպադ-Բաշա.
Պէյզօզ (Ճումայարտան մատապ) :
41 3 Գառգ. Պէյլէր. Չէնիքէլ. Վանի. Կաստիր. Ա. Հիւ.
Գանդը. Բ. պալզը Պէյզօզ
41 40 Գապա. Գառվիւռն. Պէյլէր. Չէնիքէլ. Վանիք.
Ճումաուն կիւսիներէ ախաւս իւզերի տտախ 40-30
տա Պէյջի բոթերէտէն Փաշլա Օլարազ պիր վա-
նի հաւաքելէ խոպի, Պէյզօզ. Բաշա. Չու-
պազ գլու. Գանդը. Ա. Հիւ. Գանա. Չէնիքէլ. Պէյլէր.
վէ Խաիկուսաւ ուղարդայ թէօրիկէն ախաւս
խոթենէք տիր լինէ ճումա տիւսալարդ տիկիւր
պիր վարօր ստախ 40-45 տէ Մէչար պու
նոտաուն զալըպ. Պէյջի. Թարապ. Նէնիք.
Միրի. Բ հիւար Արտան. Որթաւը. վէ Պէյլէրէտ-
աւ ուղարդարդ կնէնէք տիր

Ի ՏԳՍԲԱՆԻ ՍԲԱՅՆ ՀԱՅԱՐՈՒ
1875

[illegible]

Վ. Իրանիկ էֆէնտիֆնն պու տէ,
 ֆու էւլլորայա վուգու պուլան եւլ
 ճուրպուտանն ալտէ՛ժ իլլէտլլիկ
 մաէլ էմնուտիլէ պէլան պիլթը, միւ
 մայիլէյհ պէրապէրինճէ պիլլ միզ ալ
 բէք ալու վէ թաղէ վէ էհվէն օլա
 լաղ մապի՛նճէր վէ խու տա տու իլէ
 էլլորայան չօճուզլարու նաֆապա
 լան պիլլ նէվիսիսի ուն վէ պիլլ
 թաղքմ'սըհէ՛ժէ պիլան օլան նէվի
 ճաւ մարֆիսաբար ճէլա էլլմիլ օլտու
 դու վէ էհվէն ֆիլայա իլէ ֆիլուտլիկ
 իսէ՛ճէր խաւա՛նէն իրան օրուտըր

Տրտպագան. Կիբեղեան Յովաննէս ԼՔն.
Հայկ. Աթլեանան Եւստֆ. Էֆէնտի.
Թագաթ. Փրիլպպոսեան Յովան Էֆէնտի.
Թան. Արմանէ Է. Մարգարեա Էֆէնտի.
Մայրվիա. Յովսիկ Դերաշեան Էֆէնտի.
Մէլաման. Ջիւստի Էֆէնտի.
Սկրուսթ. Եւստֆ. Էնլալէմի Էֆէնտի.
Տէրալէքի. Չէլապեան Դաադար Էֆէնտի.

ՍԱՀԻՊ ՎԷ ՄԻԻԷԼԻՒՅԻ ՂԱԶԷԹՍ
Յ • ԹՕԼՈՆԻՆ

ԹԱՊԵԼՆԻԻ ՊՕԴՈՍ ԳԻՐԻՇՃԻԱՆ
ՊԷՋՕԳՐԱԼ ՇԻՆԻՒ ՍՕԳՍԱԴՐՆ՝ Կ.